

թեան հաւատացողին համար բովանդակ տիեզերքը իր կարելի ճշմարտութիւններով, բարխուն ու սրտառուչ, կուգայ կպելու մարդուն հոգիին: Այնպէս որ իմաստութեան որոնումը ուրիշ նկարագիր կը հագնի, երբ կը դառնայ կրօնական: Ան կը լեցուի յոյսով և ստուգութեամբ, և կը դառնայ բարոյական արարք մը, նկարագիր մը, որ քարձը է իրերու սսոն ծանօթութենէն: Այս պարագային իմաստութիւնը այլևս զարգարանք մը, փառասիրութիւն մը չէ, այլ այլափութութիւն մը, վերածնունդ մը, լուսաւորութիւն մը, ոչ միայն զիտնալ մը, այլ բլլալ մը:

Իմաստութիւն փրկութեան միջոցաւ աւելի քան ընտանի և սրտառուչ է. իմաստութիւնը որ աստղի մը նման կը փայլի մարդոց ճակատներուն վրայ, որ պատմուճանի մը նման կը հանդերձէ զմեզ, որ կը շնորհարաշխուի մեր շրթներէն գեղեցիկ պերնախօսութեան մը մէջ, ամէն մարդու յատուկ և կարելի բան մը չէ: Երկնային իմաստութիւնը որ փրկութեան երաշխիքն է, ուրիշ նկարագրով կ'իջնէ հոգիներուն: Անոր ակնարկելով է որ կ'ըսէ Յակովբոս առաքեալ, ձեռք վերին իմաստութիւնն նախ զի սուրբ է, և ապա խաղաղարար, հեղ, զիւրահաւան, լի ողորմութեամբ և պտղովք բարեաց, անխիղճ, առանց կեղծաւորութեան: Իրերին բաներ չեն սսոնք անշուշտ սակայն բաներ են որոնք դժուար ստանալի չեն մարդոց համար:

Այդ իմաստութեան է որ քրիստոնեան պարտի հետամուտ ըլլալ և անոր հասնելու ջանալ. այդ իմաստութիւնը որ փրկութեամբ կ'արգիւնաւորուի, որ արգարութիւն ու սրբութիւն է, որ Քրիստոս է ինքնին:

Այդ իմաստութիւնը բոլոր ժամանակներու մարդերը դարբերով որոնեցին, հեռաւոր Հնդկաստանէն մինչև գեղագէտ հելլենները և մինչև բարոյախոյզ և օրէնսգէտ հռովմէացիները. և սակայն ատիկա տրուեցաւ միայն Գալիլիացի անուս ձկնորսներուն: Վասնզի ինչպէս առաքեալը կ'ըսէ Աստուած իմարութիւն նկատուած քարոզչութեամբ պիտի փրկէր աշխարհ, ու փըրկեց:

Ե. Վ. Տ.

ՏԵՍԻԼ ԵՒ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Առաջին իսկ ակնարկով այս երկու եզրերը, տեսիլ և իրականութիւն, հակասական պիտի թուին իրարու: Նոյնիսկ զիտար ժխտող երկու աշխարհներ: Որովհետև, պիտի մտածենք որ Իրականութիւնը, մեր զգայարանքներու տակ ինկող աշխարհը, իր բոլոր երևոյթներով, թանձրացեալ հասկացողութիւն մըն է, նիւթը, ուրեմն անսահմանի տեսիլով և անբացատրելի անոր կալուածներուն մէջ: Որովհետև տեսիլը բնազանցական հասկացողութիւն մըն է էապէս:

Սակայն, պիտի ստիպուինք, եթէ կեանքը լաւ զիտենք ու ուզենք ճաննել զայն իր լինելութեան, ուժականութեան իմաստներուն մէջ, անդրադառնալ այն խօսուելի աղերսին որ կայ Տեսիլին և Իրականութեան մէջ: Մին անհասկնալի առանց միւսին: Իրականութիւնը ըսելով պիտի չհասկնանք լոկ նիւթական գոյացութիւն, այլ այն բոլոր իրողութիւնները որոնք մէնք կը թափանցէ մարդկային բանականութիւնը և հասկնալի կ'ընծայէ զանոնք: Որովհետև մարդն է որ — շնորհիւ իր աստուածապարզ և բանականութեան — կ'օրինաւորէ, կարգի մը մէջ իրականութիւնը, և իմաստ կուտայ անոր Արժէք, ուրեմն նպատակ կը գնէ անոր, զայն կ'առնէ օգտակարութեան ու նաև բարիի, գեղեցիկի կալուածներէն ներս: Ուրիշ խօսքով զայն կը վերածէ տիեզերական կեանքի մը որ կը թաւալի բոլոր իրերուն մէջէն, հասկցում իրբ արիւրբարկան հարգաւորութիւն: Ուրեմն անհրաժեշտօրէն հասկնալի զերը մարդուն բանականութեան և իր ոգիկան կարողութիւններուն իրականութեան ճանաչումին համար: Իրականութիւնը մարդէն դէպի դուրս հառաքայլում մըն է, անոր ներքին ապրում և կեանքին արտացոլում իբրև, փոխադարձաբար ստացուած իրականութեան, իբրև նիւթ գոյացութիւն, սպաւորութիւններէն, անոր ճառագայթումէն: Նիւթին իրականութեան կայունութիւնը կը ստանայ բանականութեամբ լինելութեան, ուրեմն կեանքի արժանիք:

Աստուած, որ իր պատկերին համաձայն ստեղծեց մարդը, տուած եղաւ անոր իր աստուածային օտորոզելիները. զգալու, ըմբռնելու և զանոնք խորհուրդի և յետոյ ստեղծման վերածելու կարելիութիւնները: Որոնցմով մարդը պիտի բնորոշէ իր շրջապատը և համաձայն իր ներքին էութեան պիտի իրազորժէ զայն: Տիեզերքը, իր բուրբ ձևերուն մէջ, իբրև կերպաւորում կամ արարք պայմանաւորէ Բանականութեամբ: Ու աշխարհի ստեղծագործութիւնը Մեծ Բանականութեան Մուտքն է Քառսէն ներս:

Սակայն խնդիրը չի դադրիր հոն: Ձի բաւեր լոկ իրականութեան հասկացողութիւնը բանականութեան կողմէ: Այս անգամ մարդը — իբրև բանաւոր էակ — իր իմացութիւն սահմաններուն մէջ առնելէ վերջ իրականութիւնը, Քայն կը գործածէ իբրև ատարձ ստեղծագործութեան համար ուրիշ կեանքի մը, աւելի կատարեալ ու յառաջդէմ: Ու այդ արժանիք մ'է նորէն մարդէն ներս, ճշմարտութիւն մը, որուն տեսիլ անունը կուտանք:

Ամէն նոր ստեղծագործութիւն իրականութեան կարուածներուն մէջ, ըլլայ ան կրօնք, արուեստ, պետականութիւն կամ ուրիշ ուէ կարգ կը խորացնէ իր արմատները տեսիլներու հողին մէջ: Աւելի պարզ արացատրները: Գեղեցիկը, իբրև ձև, բազկամ ձայն, իր գոյութիւնը կ'առնէ ստեղծողին ներքին անձին մէջ: Մեծ արուեստագէտները մեծ տեսանողներ են: Անոնց հոգիին խորը կը խլրտի ուրիշ իրականութիւն մը որ չիյնար մեր զգայարանքներո աշխարհին մէջ: Ու այդ տարբեր իրականութիւնն է որ զգեցած հասկնալի կերպերը կը մատուցուի յետոյ մեր զգայարանքներուն: Այդ տարբեր իրականութիւնն է տեսիլը: Երգահան մը օրինակ միշտ զարկին տակն է ի կարելիութեան եղող երաժշտութեան մը: Իր ներքին աշխարհին մէջ կը փոփոքի ձայներու ջրան մը, որոնք կը պարզուին իր տեսիլի շնորհներով ու կ'առնեն մարմին իրեն միայն տեսանելի ձևի մէջ և ապա կը յանձնուին բոլորին: Ու այդ վայրկեանին երգահանը աստուածացած ամարզն է, արարիչ, իր ճշմութեան իրագործող իբրև: Ու բոլոր ստեղծագործութիւնները պիտի ըլլան, սովորական հոգեկերպու համար, չըմբռնուած արարողու-

թեան մը մէջէն որուն ներշնչում պիտի բան երբեմն և յաճախ խնդրութիւնն Ու ապազէ Պէթհուվէ'ի մը աշխարհայանքը: համանաւազ մը ըլլալէ առաջ, բոլորիս բնու զուրթեան համար հիմա հաստանելի, նախ թանձրացեալ իրականութիւն մը ըլլալէ առաջ տեսիլ էր իր հոգիին մէջ: Նոյնպէս Ռօտէնի մը «Մտածողը», նախ իր լայնախարիս կերպը կը հիմնէր անոր հոգիին պատուանդանին վրայ: Ու Ճանթէին «Դժոխստի» բառերու գալէն առաջ, անոր հոգիին մէջ կը բանա իր արհաւիրքի տեսիլը: Ու ապազէ ընդհանրաձայնով տիեզերքը, իբրև կարգաւորութիւն, նիւթ, բոյս, կենդանի եւ հոգի, Աստուածային հսկայ տեսիլի մը իրականացումն է: Արեւն ահա թէ ինչու պիտի մտածենք ցէն խաբունկ աղերսին որ զիտակցուած իրականութեան և տեսիլին, ոգեկան այս ուժին միջև զոյրութիւն ունի:

Աւրեմն տեսիլ, տեսնելու հոգեկան կարողութիւն մը որ մարդը ունի իր ծանօթութեան արմատները խորացնելու համար նիւթին, թանձրացեալ իրականութեան մտածելի մէջ, անկէ դուրս հանելու համար նոր ընձիգած իրականութիւն մը, կեանքի, արժէքի իմաստին բարձրացած: Հոն ուր կը կենայ ամէն զգայութիւն և սկիզբ կ'առնէ զգայնութեան, իմացութեան ճատագայնութեանը: Ու մարդը կ'ըլլայ ինքզինք, կը դառնայ իր աստուածային դերին: Կը թուու երկրորդական աստիճանի մը վրայ իր մարմնայ ախորժակները, աւելի յաւիտեանական, աւելի կենսատու գաղափարներու համար: Ու կ'առնէ տիեզերքէն թղթող աւմէն ձայն՝ ներգաշնչուութեան մը մէջ, աւմէն շարժում ու ձև: Գեղեցիկին, ու ամէն արարք՝ բարիին: Ու ասոնց երկնումէն կը յառաջագայի ըմբռնուած, զիտակցուած աշխարհը՝ իբրև բարիին, գեղեցիկին եւ ճշմարտին անօթ:

Ու ապազէ՝ դիտենք երբ կեանքը, իր ամենէն արարական իրագործումներուն մէջ իսկ, պիտի գտնենք հոն տեսիլներու նախարատներ: Կեանքը իբրև լինելութիւն պարտական և տեսիլին, ներքին իրականութեան: Որովհետև տեսիլ ունեցող մարդը, ստեղծագործող է, կեանքին կերտիլը: որ կը բարձրացնէ նախ իր կեանքը արժէքի, յետոյ՝ նոր կեանքեր իրագործելու համար

իրբև մարդկային հոգեկան գեղեցկութիւնն անհրաժեշտ յարատեւումը Քաղաքագէտը պիտի տայ շատ բան իր անձէն իր երկրին հաւասարակնութեան գաւիթ կեանքին համար, ու քրտուներ պիտի ծռի իր բնապետած արանին մէջ միջբոլորակաբար և հիւանդութեանց սեբմերու վրայ՝ յաճախ զոհելով ինքզինք, մահուան դէմ պայքարելու համար, միշտ ներքին տեսիլէ մը մղուած, ու մտքի և արուեստի մշակները պիտի տան իրենց հոգիին արժէքները՝ մէկը էլջերու մէջ, միւսը քարի, ու պատաստի վրայ մարդուն օգնական ձգտումներուն առաջնորդութեամբ: Մարդը իրբև այդ շարունակողն է Աստուածային ստեղծագործական ուժին՝ կեանքին համար: Ուրեմն կրնանք ըսել՝ չէ գաղթած աշխարհի ստեղծագործութիւնը: Անոր դաս դարձող պիտի մահանար կեանքը:

Ու որքան այս ճիշդ է տիեզերական կեանքին համար, նոյնքան և աւելի մարդուան Կրօնական կեանքին համար: Որովհետև զօրութեան ունի այս անգամ ուրիշ իրականութիւն մը, հոգեկան իրականութիւնը, վեր և իշխող բնական իրականութեան վրայ, զայն իմացող և ապրումի, բարոյական հասկացողութեան բարձրացնող իրականութիւնը: Հոգին մի է եւ նոյն մարդկային բոլոր տեսակներուն համար իբրև ցեղ, սեռ և գոյն: Ու ա՛յս մեկնակտը, աւելի խորունկ տեսիլներով առաջնորդուած մեծ մարդերու, մարդարէններու, գազափառի ճարտարագետներու, ու մասնաւորաբար կրօնքի հիմնադիրներու է իրականութիւն մը կայ անոնց խորհուրդին մէջ համամարդկային կեանքի մը, որ իրբև հոգի և սիրտ պէտք է առաջնորդի աստուածային իր սահմանումին: Մարդիկ եղբայրներ են Միակ Աստուծոյ մը, անժախճան և անսկզբ կեանքին, հովանաւորութեանը տակ, Անոնցմէ իւրաքանչիւրը ապրող, արոփող բնիշներն են կեանքի մէջ առնուած մարմին մը, որ պիտի քալէ իր սահմանումին, հասնական գիտակցութեան մը լոյսին տակ իրբև ոգեկան իրողութիւն նոյն և ընդհանուր բարոյական մը, գերագոյն նշմարտութեան և գեղեցկիւն ձգտումին մէջ: Ու ճամբան կորստած է արդէն: Մարդիկ պնտեսիլ մարդիկ, մտոցած են իրենց առօրեային մէջ իրենց աստուածային սահմանումը յս մտադրածներ. ուրեմն հաւասար

ական այդ կեանքը կոտորակուած քէններու, կռիւներու, կիրքերու, մանր հայրաներու մոլուցքին մէջ: Ահա թէ ինչու կը դաւեն մարդիկ Թարիւն, կը հայնոյն ճըլմարտութեան դէմ, որովհետև ամէն օր կը դաւանանին իրենց իսկական բնութիւնը Թարինց մէջ: Սակայն պիտի չլռեն նշիլէ ստատուածային ձայնը, ու պատմութեան համար ոտքի պիտի ելլեն նոր տեսանողներ բեկանուած արտերը ու հոգիները ի մի բերելու մարդկային համարաբարութեան մէջ:

Քրիստոսն այդ իմաստով, հոգեկան համամարդկային կեանքի մը կարելիութեան մեծագոյն տեսանողն է: Մարդը աստուածացին իր վարդապետութիւնը, կը բանայ նոր ճշմանապարհ մը՝ ըլսյի և նշմարտուածութեան, որ կը բղխի ուղղակի տիեզերական սկզբնական խորհուրդէն: աստուածային նախասահմանութենէն Ուր ճամբան պիտի վերագտնել տայ մարդուն իր օրութիւնը իր աստուածային պատկերը: Ու պիտի հաս մախմբուն համաստուածութեան մը մէջ բոլոր մարդոց որդիները, ստեղծելով երկրային գրտած մը: Ու այս տեսիլը իրականութեան փոխակուցեալ օգնելու հոգիներու մէջ: Ու քրիստոնէութեան պատմուածութիւնը կուտայ անունները հազար հազարուոք տարբերութեամբ ապրեցան այդ տեսիլին խաղաղութիւնը, նշյիսկ ստատուած պնտեներու մէջ, առ սոփեւներու քացուած երախներուն առջև Որովհետև, իրենց հաստուացած վարդապետութիւնը կը բանայ իրենց հոգին նոյն տեսիլներու պատկերը կը կրկնապատկէր իրենց մէջ պատուածային այն ուժը որ կը դառնար անխորտակելի և կը ծառայէր ընդհակադրական բարեւոր հոգիներու մէջ ևս: Ու քրիստոնէութիւնը մարտիրոսական կերտագործութիւններու շայն տրամաշարժութիւններ ունի, որովհետև առաւել շարժով ան կը վերաբերի մարդուն հոգեկան կեանքի էն յոյնիս ձգտումներուն, անոր կատարելութեան, աստուածայնութեան սիւններուն և Ու անոր համար է որ քրիստոնէութիւնը կուտայ կուտած է զոհողութեան կրօնը: Արտէքէն ստացեան համար, իրական կեանքին համար, պիտի գոհարբուուն նոյնիսկ, ինչպէս իրենց մեծ քարուզիլը Սաշին վրայ, բոլոր քրիստոնէութեան առաքեալները: Ու զանոնք մարդող տեսիլը պիտի ճարակի իր ջերմութեամբ բոլոր

պատրաստ, արթուն հոգիներու մէջ: Ինչպէս մարմնի կեանքը շնորհուրդներն կը կարօտի հոգեկան կեանքն ալ կը կարօտի համայնածախ այն կրակին որ կը բղխի հոգիներէն, իրեն հաւատք խթանուած մեծ տեսիլներու հրաշքին: Ու հրաշալի չէ՞ կեանքը միթէ, երբ զայն կ'առնենք իր անհուն զոհաբերութիւններով, գործնալ տեսիլներու ի խնդիր:

Ու այդ հրաշքը մեր ալ ազգային կեանքէն ներս:

Մեր փոքր, ու խղիղուած ժողովուրդը որ սակայն հրաշալի հերոսացումներ կը յայտնաբերէ, իր պատմութեան կեանքին մարդը ընթացքին, հոգեկան մեծագոյն յաղթանակներ: Բարոյական յաղթանակը հոս է, որ կը բացատրուի, աննուա՞՛ այն հոգիին դէմ որ Ֆիդիքական պարարտութեան մէջ իսկ, արցունքոտ և սակայն վճռական նայուածքով մը կը յափ մեծ տեսիլներու:

Մեր պատմութիւնը ամբողջ տեսիլներու հրաշքն է, ու մեր գոյութիւնը, մեր իրականութիւնը այդ հրաշքին արդիւնաւորումը:

Տեսիլի մը մէջէն քրիստոնէսայ կը դառնայ Տէլյաստան, ու տեսիլով մը գարծնաբնայ ճարտարապետութիւնը կը ստանայ ինքնուրոյն ոճ ու ներդաշնակ գեղեցկութիւն: Կայ հոգիին մէջէն արձակուած զէպի երկինք իրեն սիրոյ աղբու, հաւատքի ելարան աստուածային արժէքներով, տեսիլ մը գարծնեալ սկիզբ մեր գրականութեան 1911 տեսիլներ կը վառեն հոգիները Չեւոնդներու, Վարդաններու մեր բոլոր պատմութեան ընթացքին, որոնք իրենց անձը սղջակիզեցին ի խնդիր մեր հոգեկան յաղթանակներուն:

Տեսիլք Կ. իրականութիւն. բառանց միւսն անիրազործելի կը մնայ միւսը: Տեսիլ չունեցող ժողովուրդները կը նմանին աչք չունեցող մարդերու, դժամ կողմնացոյց չունեցող նաւագետին, մտաբ հորիզոններուն դէմ, ծովի անհունութեան վրայ:

Յետոյ Աստուած իր սքանչելիքները մարդոց կը յայտնէ նախ տեսիլներով, բոլոր մեծ ճշմարտութիւնները, որոնք յետոյ մարմին և իրականութիւն կը հագնին: Նախ տեսիլներ են մեծ մարդոց և փոքր մարդոց ներս մտքին ու հոգիին մէջ: Մեր գեղեցիկ տիեզերքն անգամա՛ Վաստուծոյ մտքին

մէջ նախ տեսիլք մը, երազ մըն էր անտարակոյս:

Պատմութեան մեծ հնարիչները, մարգարէները և առաջնորդները, Մովսէս, Եղիանկ Մեսրոպ, Լուսաւորիչ, և Էստին իրենց մեծ գործը իրացնելէ առաջ, անոր մտատեսիլ պատկերը ունեցան եւ ապա մարմին առին ննոր: Իրականութիւնները արդէն մեծ տեսիլներ չէ՞ն էն առաջ մեծ մարդոց հոգիին մէջ: Մեր ժողովուրդը անտարակոյս զինն է մեծ տեսիլքի արժեքներու համար յետոյ իր գարեհն ու սպրումները:

Պարեմն ինչպէս անհատներու, նոյնպէս ժողովուրդներու և անոնցմով երաշխաւոր մարդկութեան համար միշտ ներկայ է իրականութիւն մը և զայն կեանքի վերածող, զէպի իր սահմանումը առաջնորդող տեսիլը: Կեանքը պիտի դադրի մէկուս կամ միւսին պակասէն: Ոչնչան սերտորէն աննք զօգուածն են իրարու, ինչպէս մեր մարմնոյն մեր հոգին, այգերուն իրենց տեսողութիւնը: Եւ սակայն տեսիլն է որ կը շնչաւորէ, կ'ոգեղինէ, աննուա՞՛ կը դարձնէ իրականութիւնը, կը գեղեցկացնէ եւ կը թարթնացնէ ամէն արարք ու ձև և իրեւ արեւ կը ճառագայթէ կեանքի բոլոր կերպերով: Կրօնքները մարդոց ճամբաներուն՝ մեծ տեսիլներն են և աստուածները՝ մարմնաւորութիւնը անոնց:

ՐԱԲԳԷՆ ՎՐԷ.

